



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format


**Adapt** — remix, transform, and build upon the material







✓





✓

## ՔԱՂԱՔԵՐԵԱՇ, ՍԻՐՏ ԻՄ

33  
58

Սիրա իմ, զիա՞րդ ջըստաց ՚ի ծոց դառնագին՝  
կաս ընկըսմեաշ դու յուսահատ, ո՞հ զիա՞րդ . . .  
ֆարտանեսի՝ տմզ տրամութեանդ. մըթագին . . .  
Յուսօյ քաջցրիկ քեզ ծագեսի՝ չոյս ցաւարթ :

Չիցէ՞ն միթէ քաջ լրեկենայր Հայկացնեան  
Որ զղանծաշին կըրեն տիստոս բարերը . . .  
Անշուշտ, Երկինք դարգեւեսցեն քեզ դաշտովն . . .  
Այս՝ սիրա իմ, յարիցէ քեզ մըլիթար :

Արդ՝ զրոյդ Մուսաս քաջաշերեա՛ ցերպսոխին՝  
Ի հարկանեշ ցաւերժ իւրեանց ըսրընար,  
Եւ այն քաջցրիկ երգեշ Հայոց—Աշխարհին  
Բարերարաց ևւ Գիւցացանց ըցկաձար :

# ՅԵՐԳՈՅ ՀՅՈՒՅԳԻՔ

Վասահ ըլլալով Զերներողամտութեանը վրայ՝ առանց երկարաբանութեան ներումն կը ինոդրեմ Զեր Ազգասիրութենէն Անապայից Անսեաց շարունակութեանը քիչ մը ժամանակ դադրելուն համար. որուն պատճառը՝ անկեղծաբար խօսելով, զանազան անցածող սպարագաներն էին :

Այս օրէն սկսելով՝ Անապայը ամիսը անգամ մը սկսի հրատարակուի 48 երեսէ բաղկացեալ, և իր մեջ հրատարակուելիք ողբերգութեանց շատերը մեր նախնեաց և դիւցազանց յիշատակները սկսուի ներկայացրնեն :

Առ այժմ պատրաստ ունիմ հրատարակելու հետզհետէ՝ հետեւեալ ողբերգութիւնները .

Վատ սիրտ. կամ՝ Սուկալի դիշեր մը Աիրաքուզայի մեջ .

Աղիմպիադա .

Վեծն Ներսէս .

Արշակ Բ .

Անհաւատարիմ սիրտ. կամ՝ Դիւարնակ բերդ :  
Ասոնցմէ՝ 'ի զատ՝ ուրիշ զանազան նիւթեր ալ պիտի հրատարակուին :

Յուսալով որ իմ գրութիւններս Ազգին կողմանէ ընդունուելու պատիւը պիտի կրնան ունենալ :

Անամ միշտ Զերդ Ազգասիրութեան

Ամենախոնարի ծառայ

ԵՐԵՎԱՆ Հ . ՏԻՀՄԵՏԵՍՆ

**ԱՐԵՎ ԳԵՂԵՑԻԿ**  
**ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆ ԵՐԵԺԾՏՎԵՆ**  
**Ի ԶՈՐՍ ԱՐԱՐՈՒԱՃՈ**

---

**ՅՈՐԴՆԵԱՑ**

**Ա. Հ. ՇԽՁՄԻՇԵԱՆ**

**1858**

**ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՐԵՄԻՆԻՄԻ ԱՐԵՎԱԿԱՆ**

## Ե Կ Զ Ի Ւ Ք

ԱՐԱՅ ԳԵՂԵՑԻԿ · Խշան Հայոց :  
ՇԱՄԻՐԱՄ · Թագուհի Ասորւոց :  
ՆՈՒԱՐԴ · Արայի ամուսինը :  
ԿԱՐԴՈՍ · " Որդին : ՏԱՎԱՐԱ  
ՀԱՅԿԱՆՈՅԾ · " աղջիկը :  
ԿԱԴՄՈՍ · Հայոց բանակին քաջ զօրապետներէն մէկը :  
ՄԵՆՈՆ · Ասորւոց " " " "  
ՊԱՇՏՈՆԱԿԱԼԱՆՔ · ԶԻՒՈՐՆԵՐ · Էայլ :

---

8 1 3 5 1 9 0 8

Առաջին և Երրորդ արարուածները Արմաւիրի մէջ կը<sup>1</sup>  
կատարուին . իսկ Երկրորդ և Չորրորդ արարուած-  
ները՝ Այրարատ լեռանը մօտ դաշտի մը մէջ :

---

Ողբերգութեանս թէ՛ թարգմանութեան և թէ՛ ներ-  
կայացման իրաւունքը հեղինակը իրեն կը պահէ :

---

ԵՐԵԲԱԿԻ ԸՆԴՀԱԿԻ

ՏԵՍԱՐԱՆ Ա.

ՏԵՍԱՐԱՆ ԶՊ ԿՈՉՄ. ԿԸ ՏԵՍԱՆԻ ԱՐԵՎԻ ՊԱՐՏԻ ՃԱԿԱԾ  
ԵՒ ԴՐԱՆ ԱՅՀԵԼԻ ՄԵՐՄԱՐԻՈՒԵՑ ՃԵՄԵԼԵՑ.

ՆՈՒԱՐԴ · ԿԱՐԴՈՍ · ՀԱՅԿԱԼՈՅ

ՆՈՒԱՐԴ

ՈՌԴԵԱԿ Իմ, գխուես միթէ, ա՞ս  
ՈՌԱՂԻՍԻ ուրախութեամբ  
Խմին սիրտը լրցուած է,  
Ի՞չ աստիճան ցընծութեամբ.  
Զի կը տեսնեմ քեզ այսօր  
Զըսահավառ գեղանի  
Խբրեւ արի բաջ դինաոր,  
Ո՛ զաւակդ Հայաստանի:

ՀԱՅԿԱՆՈՑ

Ո՛ իմ հարազատ  
Քաղցրիկ սիրելի,  
Նոր զուարթութեամբ  
Դէմքըդ կը փայլի . . .  
Քոյրըդ հանապաղ  
Երկնից կ'աղացէ,  
Որ գու միշտ աղատ  
Ըլատ վրտանդէ :

ԿԱՐԴՈՍ

Մայր իմ . . . քայր իմ նազելի . . .  
Վըստահ եմ բոլորովին,  
Որ շուտով պիտի փախի

Մերին գոռող թշնամին :  
Հաստաբազկին քաջ Հայկայ  
Հոգին ներսը կը վառի ,  
Երակներուս մէջ կ'եռայ  
Արիւնն ու կը բորբոքի :  
Արդ՝ գիտցած ըլլաս , մայր իս  
Երբեք չիպիտի վախնամ .  
Քաջութեամբ պիտի կռուիմ ,  
Եւ յաղթող պիտի ըլլամ :

( Թարը հանելը )

Այս շողշողուն երկաթը  
Գետինը պիտի փռէ  
Մեր թշնամեաց շատերը :  
Աւ որդիդ զինւոր մընէ ,  
Գիտցիր , մայր իմ սիրելի :  
Ասկից վերջը անդադար  
Պիտի երթամ ես մարտի  
Հայրենեացս սիրոյն համար :

### ՆՈՒԱՐԴ

( Ճակատը համբուրելը )

Կարդոս որդեակ իմ ,  
Ի՞նչ նուեր միթէ  
Նուարդ քու մայրը  
Երկնից ընծայէ ,  
Զի պարդեւեցաւ  
Զտակ մը ինձի ,  
Որ միշտ Հայրենեաց  
Սիրովն կը վառի : ( Արայ իշմունք )

## ՏԵՍԱՐԱՆ Բ.

ԱՌՋՏԱՆԵՐԸ, ԵՒ ԱՐԱՅ

ԱՐԱՅ

Ի՞նչ սիրով ես քեզի  
 Կը տեսնեմ, ո՞ւ Կուարդ,  
 Իմ սիրալոս կը բերկըի  
 Դէմքովոդ քու զուարթ :

ՆՈՒԱՐԴ

Նցն սիրով քեզ, իշխան,  
 Կուարդըդ կը տեսնե.  
 Սիրելի իւր փեսայն  
 Ցնծութեամբ կ'ողջունե :

ԿԱՐԴՈՍ

Ո՛ հայր իմ սիրելի,  
 Կարդոսըդ տես հիմայ.  
 Որ զինւոր մ' ըլլալով  
 Ցնծութեամբ կը խայտայ :

ԱՐԱՅ

Ուրախ եմ, խխատ ուրախ,  
 Ուրդեակ իմ փարելի,  
 Որ սիրալոդ չայրենեաց  
 Սիրով կը վառի :

ՀԱՅԿԱՆՈՅԾ

Բացատրել այն սէրը՝  
 Իմ սիրալոս չի կրնար,  
 Զոր ունիքոյդ վըրայ,  
 Ո՛ քաղցրիկ հայր իմ հայր :  
 Զերմ սրտիւ կը խնդրէ,  
 Աղջիլոդ Երկինքէն,

Որ դարձեալ մեր քովը  
Ողջ դառնաս դու մարտէն :

ԱՐԱՅ

Երբ քեզ հոս կը տեսնեմ,  
Հայկանոյշ, դիտես մի,  
Որպիսի ցնծութեամբ  
Իմ սիրուս կը լեցուի :

(ԱՆԻԿԱՆ ՎՐԱՅ ԳԻՐՈ-ՂԻՇՆ ՏԸ ԽԸ ՊՐԱՎԻ)

(ՄԵՒԻ ԽՈՂ) Ո՛հ, արդեօք սիրոի չ'ըլլա՞ն  
Աչուրներըս արժանի  
Չեզ տեսնելու վերստին . . .  
Հոս հոգիս կը խուռիլի . . .

ԲՈԼՈՐԸ

Այսպէս քաղցրը սիրով կապուած  
Աշխարհիս մեջ թող մեք ասպինք .  
Բոցով սիրոյն մեր Հայրենեաց  
Ուրախ սրտով յաւետ վառուինք :  
Թող նոր սրտով,  
Թող նոր սիրով,  
Մեր Հայրենեաց համար զոհուինք :

ԱՐԱՅ

(ՄԵՒԻ ԽՈՂԸ ՅԵՎԱԾ՝ ՆՈ-ԱՐԴԻ ԴԱԿԱԿԱՂՎ)

Ես քեզ սրտանոց կը սիրեմ,  
Թող քու սիրուդ վստահի .  
Սիրոյդ համար կը զոհեմ  
Ամեն բան, ո սիրելի :  
Իմ արիւնըս պատրաստ է  
Քեզի համար թափուելու :  
Արդ՝ Շամիրամ կարող է  
Երբէք ինէ սիրուելու :

ԱՐԻԱՐԴ

Այս, կը ճանիչնամ,

Եշխան, քու սիրտող .  
Այօ, միշտ կ'ըղգամ  
Քու առ իս սերբզ :  
( Կադմոս իլ ճանէ աճապարանօք )

### S E U ԱՐԱՆ Գ.

ԱՌՋԻՆԵՐԸ ԵՒ ԿԱԴՄՈՍ

ԿԱԴՄՈՍ

Հըրամայեցէք, իշխան :

ԱՐԱՅ

Թոնլ բանակը պատրաստուի :  
( Կադմոս իլ հեռանայ )

Աւ բաժանման կետն հասաւ ,

Սիրտը տաստիկ կը տրոփի . . .

Ա՞հ, անջատման բաժակը

Այօ, իրօք դառըն է :

Արդ՝ Նուարդ իմ, մօտեցիք .

Վերջին համբոյրս ընդունե . . .

Հայկանոյշ իմ սիրավիր . . .

Անունրդ պրչափի քաղցր է . . .

Ո՞հ, սիրտը կը ծանրանայ ,

Եւ հոգիս կը խրոռվի . . .

( Թօնիս-իլ յայներ իլ լսուին )

Այս ի՞նչ դառըն խորհուրդ է ,

Որ մոքիս մեջ կը ծագի . . .

Կարծես, վերջին անգամն է՝

Որ ես ձեզի կը տեսնեմ . . .

Մէջ մ'ալ ձեր դէմքը արդեօք

Ո՞հ, չիպիտի վայելեմ . . .

Յառաջ եկուր, Հայկանոյշ ,

Ո՞ս սիրովանք իմ սրափա . . .

Եւ դու, Կոմարդի իմ անոյշ,  
Ե՛կ, մօտեցիր դու առ իս . . .  
Անբաւ զօրութիւնն Երկնից  
Զերին վըրայ միշտ հսկէ,  
Եւ ՚ի բոլոր վրտանգից  
Ըղձեղ յաւետ պահպանէ :

(Կադմոս կը մանէ չանի մը պաշտօնաւ  
կաներով և լինապահ զօրերով)

## ՏԵՍԱՐԱՆ Դ.

ԱՌՋԻՆԵՐԸ . ԿԱԺՄՈՍ . ՊԱՇՏՕՆԱԿԱՆՔ ԵՒ ԹԻԿՆԱՊԱՀՔ

### ԿԱԴՄՈՍ

Բոլոր բանակը  
Տէր իմ, պատրաստ է .  
Զեր հըրամանին  
Միայն կ'սպասէ :

ՊԱՇՏՕՆԱԿԱՆՔ ԵՒ ԹԻԿՆԱՊԱՀՔ

Մեր նախահարց վեհ հոգիով  
Պիտի կոռւինք արխաբար .  
Եւ քեզ՝ իշխան, բոլոր սրաով  
Կը հետեւինք խոնարհաբար :

### ԱՐԱՅ

Թող մեր վըրայ ալ մայլի  
Զքնաղ հոգին քաջ չայկայ  
Որուն սլիտի հետեւի  
Անշուշտ նաև այս Արայ .  
Արամայ կարիճ սիրտը  
Ըլլայ մեղի օրինակ .  
Զի անոր հետեւողը  
Միշտ կը կանդնէ յաղթանակ :

Արայ պիտի ըլլայ մի

Այն վատ իշխանը միթէ՝

Որ երբ թշնամին հասնի ,

Իր սիրուր երկիւղ պատէ :

Քաջ որդիք իմ սիրելի ,

Չ'ըլլայ որ դուք վհատիք .

Զի յաղթութիւն գովելի

Անշնւշտ պիտի վաստրկիք ,

Եւ փայլիք փառօք շըքեղ :

Այն մեղ կը պաշտպանէ

Երկնից զօրութիւնն ահեղ .

Զի իրաւունքը մերն է . . . .

(Աշ-ըները երկնա վերանել)

Երկնիք , քեզի կը յանձնեմ

Զիս և բոլոր բանակըս .

Երկնիք , քեզի կը յանձնեմ

Սիրելի ընտանիքըս . . . .

Երթանիք , երթանիք ,

Ո քաջազունիք ,

Քաջամարտիկ

Իմ չայկազունիք :

Թըշնամիին

Պարտիմք յաղթել ,

Արեամք նորին

Դաշտը ներկել :

Կըտրիճ սըրտով

Պատերազմինիք ,

Չըքնաղ փառօք

Մեք պըսակունիք :

Երթանիք , երթանիք ,

Ո քաջազունիք ,

Քաջամարտիկ

Իմ չայկազունիք :

ԿԱՐԴՈՍ · ԿԱԴՄՈՍ · ՊԱՇՏՈՆԱԿԱՆ · ԵՒ ԹԻՎՆԱՊԱՀՔ

Գոռող թշնամին  
Երթանիք կործանենիք .  
Չըքնաղ յաղթութեան  
Մըրցանակ առնենիք :  
Հայրենեաց սիրոյն  
Զահը թող վառի  
Մեր սըրտերուն մէջ ,  
Երբէք չխմարի :  
Հայրենեաց փառքը  
Յաւէտ շողշողայ ,  
Եւ ամենեւին  
Չինսեմանայ :

Գոռող թշնամին  
Երթանիք կործանենիք .  
Չըքնաղ յաղթութեան  
Մըրցանակ առնենիք :  
Երթանիք :

ԱՐԱՅ

Արեք . . .  
Յառաջ :

(Պաշտօնականները և Ակադեմիան զօրելը  
կ'երեան պետարանին աջ կողմէն )

Դու՝ Կաղմոս իմ սիրելի ,  
Աջ թեւը կառավարէ .  
Եւ դու՝ Կարդոս իմ որդի ,  
Միշտ իմ հետքս գտնուէ :  
Ես մեր բոլոր բանակին  
Առջեւէն պիտի քաղեմ .  
Որ մեր գոռող թշնամին  
Կայծակի պէս կործանեմ :  
Կաղմոս , Կարդոս ,

Կըտրիք եղիք .

Թընամիւն

Չիզարհութիք :

Արիք . . . .

(Կարդոս և կարճոս ի՞սկեւն հեռանալ)

(Աշ-ընելը իւ դարձունէ ամուսնոյն և աղջկանը .

որոնք այս միջոցին երեսնին ծածկած ի՞արդասունեն )

(Մէկ իով) Զգացմանըս պարտիմ յաղթել . . .

Ո՞ Նուարդ իմ, ողջամբ մընա .

Ողջամբ մընա, չայկանոյշ իմ . . .

Եկաւ հասաւ այն ժամն ահա . . .

Աւ ես ձենէ կը բամենուիմ : (Կ'երլայ )

### ՆՈՒԱՐԴ

Ե՛րթ բարեաւ, ո՞ դիւցազն,

Ե՛րթ բարեաւ . . . . .

### ԱՐԱՅ

(Դարձուն )

Արիացէք, ո՞ քաջաղունիք չայաստանի . . .

Յանաջապահէք, արիք, յառաջ . . .

Պաշտօնակալէք, խումբերուն ձախ կազմիք . . .

Ի զէ՞նս . . .

Արիք, յառաջ . . . շուտ արշաւ . . .

### ԿԱԴՄՈՍ

(Դարձուն )

Արիք, յառաջ . . . շուտ արշաւ . . .

### ԿԱՐԴՈՍ

(Դարձուն )

Արիք, յառաջ . . . շուտ արշաւ . . .

( չայկանոյշ ունուր նայուածուն մը գը-իւ  
իւ ծուկ մօը կուծակին վըայ )

### ՀԱՅՈՎՈՐԻ

ԳԵՐՋ ԱԽԱԶԻԿ ԱՐԱՐՈՒԱՑՈՅՆ

# ԵՐԵԲՈՒՅՈ ԵՐԵԲՈՐԴ

## ՏԵՍԱՐԱՆ Ա.

Հայութեան բանահանումն եւ բա պատ

(Գիշել ժամանակ և ամպամած)

## ԵՐԿՈՒ ՊԱՀԱՊԱՆԻ

### Ա. ՊԱՀԱՊԱՆ

Զօրութիւնիք Երկնից անբաւ  
Բարկացած են կարծես թէ :

### Բ. ՊԱՀԱՊԱՆ

Գիտես մի, ինչ պատճառաւ  
Համլիրամ դաշտն եկած է :

### Ա. ՊԱՀԱՊԱՆ

Իշխողաց կամքը գիտնալ  
Մեղ համար անհընար է :

### Բ. ՊԱՀԱՊԱՆ

Բայց կարծիք մը ունենալ  
Ամենուն ալ ներեալ է :

(Պաշտօնակալ մը կուգայ)

## ՏԵՍԱՐԱՆ Բ.

ՊԱՇՏՕՆԱԿԱԼ ԵՒ ՊԱՀԱՊԱՆԵՐ

### ՊԱՇՏՕՆԱԿԱԼ

Պահապանիք :

ՊԱՀԱՊԱՆԵՐ

## Պատրաստ :

## ՊԱՇՏՈՆԱԿԱԼ

Կը յուսամ, որ ձեր պարտքը  
Կը կատարէք անթերի .  
Մէք թշնամւոյն բանակը՝  
Գիտէք, հեռու չէ մեզի : (Կ'ԵՐԱԿԱՅ)

Digitized by srujanika@gmail.com

## Մեր թշնամւոյն բանակին

Արքայութիւն, և ինչու :

Բ . ՊԱՀԱՊԱՆ

## Կարող ըլլանիք որպես զե

## Հումանիզմի լրական երթալու :

( Թ.ՏՐՈ-ԽԵ ՅԱՅՆ ԽԸ ՄՆ-Ե , ՏՐԱՆԼՐԵՎԵ ԽԸ ԿՐԱՐԱՅ )

ՊԱՀԱՊԱՆԵՐ

Արդեն գիշերն անցել .

Արշալոյսը կը ծագի .

“Упрашено въмѣстѣ

**Օմբուկին ձայնը՝ մեզի :**

ՀԱՐՏՐԱՄ

(Արմենիա ԲԵՐԵՆ) Վիճակու է, այն,

Դառըն ցաւալի . . .

## Սիրովս իւր ըղձին

## 2Ե սլիտի հասնի :

## ( Ա Հ Ա Յ Ի Ն Պ Ա Ր Ա Կ Ա Խ Ա Բ Ա Կ )

ՏԵՍԱՐԱՆ 9.

ԱՐԴՅՈՒՆԵՐԸ ԵՄ ՀԱՄՏՐԱԾ

ՀԱՐԴԻՎՈՐ

Պահապաններ , հեռացելք ասկից :

(Պահապահութեան ի՞նքնան)

Դասի վշտօք  
Անտանելի  
Այս գիշերը  
Ես անցուցի . . .  
Ո տառապանք անկրութիւն ուն  
Արդ՝ կը ծագի  
Ինձի այսօր  
Տրիսուր Արսիկ,  
Սրդալից օր . . .  
Ով դու Բնութիւն, ողբա՛ լինձի :  
Երբ Աստուածոց  
Կամքը չուզեր  
Արարածոց  
Մատուակել  
Երջանկութեան անց նեկտառ,  
Աւ մեր ճիղը  
Ընդունայն է ,  
Ու մեր ջանքը  
Փուճը կ'ելլէ .  
Եւ աւելի կ'ըլլանք թշուառ :  
Ա՛հ, քանի որ  
Վեհ Նինոսայ  
Շրքեղ թագը  
Ճակտիս վրայ  
Կը շոշողայ սրայծառօրէն,  
Արդեօք սիստի  
Ես բընաւին  
Չի հասնիմ մի օ ս չ ա  
Այն փափաքին՝  
Որ է սիրուիլ վեհ իշխանեն :  
Այն Արայի  
Այս, սէրն է  
Որ իմ հոգիս

Միշտ կը տանջե՞ :

Ո՞ Երկինք , ալ ինձ ողորմե՞ :

Մի՞ , Աստուածներ ,

Մի՞ զիս տանջե՞ք .

Ո՞ աչուբներս ,

Արտասուեցե՞ք . . .

Գլխութեան դուսն ինձ դէմ դոց է :

Այս ի՞նչ դառըն

Զգացում է՝

Որ իմ սիրու

Կը տոչորէ . . .

Կը շուարիմ բոլորովին :

Ես որո՞ւ դէմ

Պատերազմի

Պիտի ելլեմ . . .

Ո՞հ , Արայի . . .

Սրտիս թելերն կը սարսուին :

Եթէ ինքը

Նաև իցնայ

Պատերազմի

Դաշտին վրայ ,

Եւ իւր կենաց մարի արիին ,

Ան ատենը՝

Ես Շամիրամ

Լաւագոյն է

Որ ալ չ'ըլլամ . . .

Թշուառ չէմ մի բոլորովին :

Ո՞հ , անիծեալ

Այն օրն ըլլայ՝

Երբ Արեւոն

Լոյսը տեսայ

Առջի անդամ Աշխարհիս մէջ :

Ո՞վ Արամազդ ,

Գըլթան ինծի ,  
Ըարժեն սիրտը  
Վեհն Արայի ,  
Որ ինձ անդութք չ'ըլլայ ցըլերջ :  
( Մէնոն կ'Երեւանց )

ՏԵՍԱԲԱՆ Դ .

ՀԱՄԻՒՐԱՄ ԵՒ ՄԵՆՈՆ

ՄԵՆՈՆ

Իմ թագուհին :

ՀԱՄԻՒՐԱՄ

Եկուր , Մէնոն , Եկուր խօսե՞ ,  
Որ թագուհւոյդ սիրտը հանգչե .  
Իմ Արայէս ի՞նչ լուր բերիր . . .  
Ի՞նչու դեմքըդ կը շուարի :

ՄԵՆՈՆ

Արայ բընաւ չիղիջանիր  
Զերին ինդրոյն : — Պատերազմի . . .

ՀԱՄԻՒՐԱՄ

Ո՞հ , բաւական է .  
Մի խօսիր . լուե՞ :

ՄԵՆՈՆ

Խմին թագուհին  
Թոնդ չիվրհասի :

ՀԱՄԻՒՐԱՄ

Երբ իրեն կենաց  
Արփին խաւարի :

ՄԵՆՈՆ

Իմ թագուհին , դեռ յոյս կայ ,  
Որ մերին ձեռքը անցնի

Հայկազեանըն վեհ Արայ,  
Եւ քու կամացըդ ղոհուի :

ԾԱՄՏԻԱՄ

Ավոյ անոյշ խօսքերով  
Չիկցի զայն համողել.  
Արդ՝ իրեն դէմ զինելով  
Ի՞նչ պիտի կրնամ ընել:  
Ո՞հ, ինձի խիստ անոյշ է  
Սէրն Արայի գեղեցիկ .  
Ան իմ սրբախ տիրած է . . .  
Պիտի չ'ըլլամ երջանիկ :  
Հընարք մը յայտնէ՛ ինձի ,  
Մէնսնդ իմ հաւատարիմ :  
Ո՞հ, հոգիս կը նուազի . . .  
Ես այս վրշտով կը մեռնիմ :

ՄԵՆՈՒ

Իմ վեհ թաղուհիս թող բարեհաճի  
Իրեն ծառային մըտիկ ընելու .  
Եւ ժամմը առաջ թող աճապարէ՛  
Անոր խորհուրդը ՚ի գործ դընելու ,

ԾԱՄՏԻԱՄ

Արդ՝ Մէնսն, խօսէ՛ .  
Խորհուրդը յայտնէ՛ :

ՄԵՆՈՒ

Իմ վեհափառ թաղուհիս  
Անդամ մըն ալ թող վորձէ .  
Հանդարտ, անոյշ խօսքերով  
Թող մէյ մ'ալ առաջարիկէ՛ ,  
Թէ ինքը պիտի հաճի  
Չեր կամքը կատարելու .  
Ապա թէ ոչ կընարէ՛ մի  
Պատերազմ ըսկըսելու .



ՀԱՄԻՐԱՄ

Բայց թէ որ եղէ  
Պատերազմ ընտրէ :

ՄԵՆՈՆ

Ան առենք իրաւամբ  
Կրնաք անոր դէմ եղալ,  
Եւ ահապին զօրութեամբ  
Իր զօրութեանն վախճան առալ :

ՀԱՄԻՐԱՄ

Խոկ թէ որ Արայ ալ  
Զօրաց հետ գըտնուի,  
Եւ իրեն արեամբն ալ  
Այն դաշոր ներկուի :

ՄԵՆՈՆ

Գեհափառութիւնդ, ո՛ Շամիրամէ ,  
Թող իրեն բոլոր զօրաց պատուեր տոց ,  
Որ ամեն մէկը իւր ձիգը թափիէ  
Ողջ առողջ բըռնել չայկազեանն Արայ :

ՀԱՄԻՐԱՄ

Ա՛ն, մի յամեր բընաւին ,  
Մե՛նոնդ իմ, աճապարէ .  
Գընա, բոլոր բանակին  
Այս պատուերը հաղորդէ :  
Անկից վերջը՝ Արային  
Դեսպան մը խըրկէ շուտով ,  
Որ փորձ մ'ալ ընէ վերջին  
Բոլոր ձիգը թափելով :  
Այն, դու լաւ կը ճանչնաս  
Քոյդ վեհափառ թագուհի ,  
Արդ՝ Մե՛նոն , դիացած բընա ,  
Անվարձ չիթողուր քեզի :

ՄԵՆՈՆ

Եսը թագուհիս դոհ տեսնամ ,



Իմ վարձը առաջ կ'ըլլոմ:

ՀԱՄԻՐԱՄ

Գընա՛, Մե՛նսի խմ, գընա՛.

Այս ամեն բանն ՚ի գործ դիր:

( Մենոն կ'երթայ )

Ո՛հ, Արայ . . . . .

Սիրավառ սիրտը

Կընայ միշտ զոհել

Ըզդացումները,

Անսոց չիլրսել:

Սիրտը վառեալ է.

Սիրով Արայի,

Չըքնաղ դիւցազնոյն

Եղած է գերի:

Ան զիս կը մերժէ,

Չիլրսեր ձայնիս.

Որ պատոյս դէմ է,

Բայց չիխոցեր զիս . . . .

( Հեռակեն լմբուկի յայներ իւլուկն )

Արդեօք Արայ կը յարձակի՞ . . . .

( Կո-Գան Մենոն և Շամիրամայ հա-

ւագորիմ ուժապատճերեն մէկը )

ՏԵՍԱՐԱՆ Ե.

ՀԱՄԻՐԱՄ. ՄԵՆՈՆ. ԶՕՐԱՎԵՏ

ՄԵՆՈՆ

Արդէն Արայ զօրքերուն

Գըլուխն անցած կ'արշաւէ.

Պէտք է զիսնալ, թաղուհի,

Որ մենէ շատ հեռու չ'է:

ՀԱՄԻՐԱՄ

Կը նուաղիմ . . . Մե՛նսի, Մե՛նսի.

Արտաքս սաստիկ կը ճմաւի . . .

Այն վեհ ժառաւոր  
Դիւցազն Արայի՝  
Որդեակը, չ'ըլսն որ,  
Արիւնը թափուի :

ՄԵՆՈՆ ԵԿ ԶՕՐԱԳԵՏ  
Մեր վեհ թագուհւոյն  
Հըսամանները  
Կատարելն իսկոյն  
Ե մերին պարագը :  
Թողլ իրեն համար  
Մեր կեանքը դոհուի,  
Եւ մինչեւ անդամ  
Արիւննիս թափուի :

ՄԵՆՈՆ

ՄԻ Վըդովիր, վեհ Շամիրամ :

ՇԱՄԻՐԱՄ

ՉԵ, ՄԵՆՈՆ, չԵ, չիլրդովիր  
Քու թագուհիդ յանկարծակի .  
Բայց քեզ կ'ըսեմ, մի սկսիր  
Այդակս շուտով պատերազմի :

ՄԵՆՈՆ

Հապա՞ . . .

ՇԱՄԻՐԱՄ

ՈՇ, չեմ գիտեր

Թէ ի՞նչ ըսեմ . . .

Կը նուազիմ . . .

Արդ՝ ի՞նչ ընեմ . . .

Օդնել ինծի, ՄԵՆՈՆ, օդնել . . .

(ՄԵՆՈՆ և զօրապետը իւբանեն Շամիրամայ բազուիներին )

ԱՇ, դիսնայիք, թէ սիրու

Ի՞նչ ցաւոց մեջ է հիմա . . .

Շուտ պիտի մարի կեանքը ,  
Եթէ մերժէ զիս Արայ . . .

ՄԵՆՈՒ

(ՄԵՒԻ ՀՐԱՄ) Ահա սիրոյ հետեւանքը . . .

“Սիրով գահեր կը հաստատին ,  
“Սիրով գահեր կը կործանին” :  
Ահա՝ ոեսէք , Շամիրամալ  
Փաստ մը կ'ըլլայ հստ այս խօսքին :

(ՇԱՄԻՐԱՄ) Աւ չիկենամնք բընաւին ,

Աճապարենք , Թանգուհի .  
Գիտէք , որ մեր թշնամին  
Քիչ առենէն կը հանի :

(Պաշտօնակալ ՏԸ Լուստիք տանի ՏԸ Կենոնին)

ՏԵՍԱՐԱԿ

ԱՌՋԴԻՆԵՐԵ . ՊԱՇՏՕՆԱԿԱԼ ԵԿ ԶԻՆԿՈՐԵՐ

ՊԱՇՏՕՆԱԿԱԼ

Բոլոր զօրքը կ'սպասէ  
Պատերազմի նըշանին :

ՄԵՆՈՒ

Թանգուհի , հըրամնցէ ,  
Երթանք , յաղթենք թշնամին :

ՀԱՄԻՐԱՄ

(ՄԵՒԻ ՀՐԱՄ) Յաղթեմ զդացման :

ՀԱՄԻՐԱՄ ԵԿ ԱՄԵՆՔԸ

Ահեղ զօրութեամը

Երթանք մարտընչինք ,

Որ մեծ յաղթութեան

Պըսակ վաստըկինք :

Հայրենեաց փառքը

Միշտ պայծառ փայլի  
Զերթ լուսապայծառ  
Արեգ գեղանի :  
Հայրենեաց գահը  
Հաստատւն մընաց ,  
Երեկ կործանման  
Նըշաւակ չ'ըլլայ :  
Ահեղ զօրութեամբ  
Երթանիք մարտընչինիք ,  
Որմեծ յաղթութեան  
Պըսակ վաստըկինիք :

ԸԱՄԻՐԱՄ

( Անդամանական մատուցում )  
Բոյց վեհ փառաւոր  
Դիւցաղն Արայի՝  
Որդեակը , չ'ըլլայ որ ,  
Արիւնը թափուի :  
Զանիք ըրեկ , զանի  
Ողջ առողջ բռնել ,  
Աւ իրեւ գերի  
Վըսանըս բերել :

ԲԱԼՈՐ ՄԻՒՍՆԵՐԸ

Բոլոր սրասովիսիս  
Մեր միշտ կը քաղձանիք ,  
Որ մեր թագուհւոյն  
Հընաղանդ ըլլանիք :  
Երթանիք :

ԸԱՄԻՐԱՄ

Արեք : ( Կ'ԵՐԱՆ )

ՎԵՐՋ ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐՈՒԱՃՈՅՆ



# ԵՐԵԲՈՒՅՈՒՆ ԵՐԵՐԴԻ

## ՏԵՍԱԲԱԿԱ.

ԵՐԵՐԾՈՒՅՈՒՆ ՄԵԿ ՄԵՇԵՎԱԾ.

### ՆՈՒԱՐԴ

(ԳԻՒՂԱԿԱՆ) Ճերմակ Հագուստով, շանի հը վայրին անշարժ՝  
ալ-ըները գետինը պնիւլու վերջը )  
Ուր, ու Երկինք, ուր միթէ  
Երջանկութիւն ճշմարիս . . .

ՊԱՀԱՊԱՆՔ

(ԴԱՐԱԿԱՆ) Քանի քանի դիւցաղունք  
Արիութեամբ կիրեցին  
Երենց կենաց ընթացքը ,  
Եւ Աշխարհը թողուցին :  
Ողբա՛ յաւէտ, ո՞ Աշխարհ ,  
Քու կորուսած զաւկունքը :

### ՆՈՒԱՐԴ

Եւ ես միթէ  
Ողբամբ պիտի  
Զիմը լշխան  
Առարինի . . .

ՊԱՀԱՊԱՆՔ

(ԴԱՐԱԿԱՆ) Ոմանք սիրոյն չայրենեաց  
ինքնայօժար զոհուեցան .  
Ոմանք սիրով սկերճ փառաց  
Խոր դամբանի մէջ մտան :  
Ողբա՛ յաւէտ, ո՞ Աշխարհ ,  
Քու կորուսած զաւկունքը :

ԴՐԱՄԱԿԱՆ ՆՈԽԱՐԴ

ՈՇ, միթե և

իմս Արայ

Անոնց մելք

Գիտի ըլլայ . . .

ՊԱՀԱՊԱՆՔ

(ԴՐԱՄԱԿԱՆ) Այն վեհանձըն հոգիներն  
Ուր են հիմա : — ՈՇ, չիկան . . .  
Այն քաջ և արի սրտերն  
Կորուեցան յաւխեան . . .  
Ողբա՛ յաւետ, ո՛ Աշխարհ,  
Քու կորուսած զաւկունքը :

ՆՈԽԱՐԴ

ՈՇ, կը խնդրեմ,

Ե՛րկինք, քենէ,

Զայն քու բազկիդ

Տակ պաշտպանէ . . .

ՊԱՀԱՊԱՆՔ

(ԴՐԱՄԱԿԱՆ) Ուր է, ուր այն արին չայի՛<sup>շ</sup>  
Բելայ վախճան տուողը .  
Ուր իր որդին Արմենակ .  
Ուր : — Թողուցին Աշխարհը . . .  
Ողբա՛ յաւետ, չայաստան ,  
Քու կորուսած զաւկունքը :

ՆՈԽԱՐԴ

Վայ իրաւամբ

Աւ ինձ կ'ըլլայ ,

Երբ իմ սիրոյս

Նոյնը ըլլայ . . .

ՊԱՀԱՊԱՆՔ

(ԴՐԱՄԱԿԱՆ) Ահա Աշխարհիո համբուն

Սովորական ընթացքը .

Ահա՝ այս է բարձրելոյն

Անդառնալի վրձիար :

Ողբա յաւետ թող Աշխարհ

Իր կորուսած դաւկունքը :

Ն Ա Խ Ա Ր Դ

Ողորմի՛ ինձ ,

Ե՛րկինք գլուխած ,

Քեզ կ'աղաչեմ

Բաղկատարած ...

ՊԱՀ Ը ՊԱՆ Ք

(Դաստիարակություն) Խոժոռադէմ Մահ դաժան

Ամեն օր մեզ կը հսկէ ,

Եւ կանուխ կամ անագան

Մերին շունչը կ'սպառէ :

Երանին , որք կամովին

Վասն չայրենեաց կը զահուին :

Ն Ա Խ Ա Ր Դ

Կեանք մարդկային )

Շուտ կը թուշի ,

Երազի պէս

կը կորընչի :

Երջանկութիւնն

Բլնաւ չ'ունինք

Այս կենաց մեջ . . .

Ո՛չ , կը խաբուինք :

Ո՛չ իշխողներն

Հոս կը դանեն ,

Ո՛չ հրապատակը

Կը վայելեն

Այնպէս օր մը

Որ ընծայէ

Հանդսոութիւն.

Որի որ քաղցր է :

Ի՞նչ ահարկու երազներով  
Վերջին գիշերու իմ անցուցի . . .  
Այս, կ'ըզդամ, սիրութ շուառվ  
Նոր վրշտով մը պիտի խոցուի :  
Ահ ու սարսափ զիս կը պատե ,  
Բոլոր արխւնու իմ կը սառի ,  
Սիրութ սաստիկ կը տըրովիէ . . .  
Ո՞հ, ի՞նչ երազ սարսափելի . . .  
Գիշերադէմ ճիւազներ  
Բըւնութեամբ կը քաշէին  
Ճայաստանի իշխանը ,  
Գետ ՚ի անդունդ կ'իջնային :  
Արտասուալից աչքերով  
Գետ ՚ի ինձի կը նայէր .  
Զեռքերն առ իս ուղղելով  
“Օգնութիւն ո կ'աղաղակէր . . .  
Ո՞հ, կը սարսուիմ . . .

( “Սուարդ ալուսի մը վըայ կ'իյնայ աշուները  
Վայրենաբար գետինը պնկած , մաղերը շընած . ու  
այս դշուշին՝ Ճայիանոյշ ներս կը մտնէ ” )

## ՏԵՍԱՐԱԿ Բ .

ՆՈՒԱՐԴ ԵՒ ՀԱՅԿԱՆՈՅՑ

ՀԱՅԿԱՆՈՅՑ

Մայր իմ . . . և մայր իմ սիրելի ,  
Ինչու գեմքրդ շուարած է . . .  
Գիտեմ, հոգիուղ կը խըռովի .  
Արդ՝ քու վիշտրդ ինձի յայտնէ :

Քաղցրիկ հօրմես ի՞նչ լուր առիր.  
Մայր իմ, ըստ՝, որ հանդարախմ.  
Յաջող լուր մը ընդունեցիր  
իմ եղբօրմես . . . խօսե՛, մայր իմ . . .  
Մի՛, մ քաղցրիկ մայր իմ, մհ՛, մի՛  
Այդպէս թաղուիր վըշտաց ծոցը . . .  
Վայ եղիելոյս, չ'անսար ինձի . . .  
Քար են գարձեր աչուրները :  
Ա՛հ, գոնեւ զիս խրզճան, մայր իմ,  
Աղջիկդէ, որքեզ կ'աղերսէ .  
Ո՞չ կը մեռնիմ, մայր իմ սիրուն,  
Կ'աղաշեմ, ինձ պատասխանէ՛ . . .  
Ո՞վ զիս, մայր իմ . . .  
Ո՞վ զիս, մայր իմ,  
Պիտի ալեւս մըխիթարէ : (Գյուղական ժամանակ )  
(Գլուխ մաս Տաճար Տեղական կայ Տեղական կայ Տեղական կայ )

Ն ՈՒ Ա Ր Դ

(Աւանց նկատելու շնորհական պահի վըշտ  
Ելքել, և ալուսելու երինք պահել)

Չէ . . . չէ . . .

Արայ . . . խմա Արայ . . .

Զիս հոս մինակ մի՛ ձըդեր . . .

Վայ թշտառիս . . .

ՀԱՅԿԱՆՈՅՑ

Բարեհաճէ՛,

Ո՛ մեծ Աստուած ,

Աղատելու . . .

Զմեղ ՚ի վըշտաց . . .

Աճաղարէ՛,

Մի՛ ուշանար .

Մըխիթարէ՛

Քաղցրիկ իմ մայր . . .

( Կոմարտի Դանեալով )

Մայր իմ, մեջ մը դարձնո՞ր առ խ  
Աշուլներըդ, տե՛ս վիճակը ։  
Մէկ ժողիալըդ, մայր իմ, քաւ է  
Մը իմիթարել իմին սիրալս . . .  
Մի կարծրանար ինձ դէմ, մայր իմ . .  
Տարաժամ Մահն ինձ կ'երեւնայ . . .  
Օդնէ՛ ինձի, մայր իմ, օդնէ՛ . . .  
Ո՛չ, դեռ անշարժ ան կը կենայ . . .

( Կիյնայ ծնկան վըայ և կը պլը-ի հօրը ծնկուընելուն )

ՆՈՒԱՐԴ

( Սարսաւել ) Ուր եմ . . .

ՀԱՅԿԱՆՈՅՑ

( Ոտի Եւել ) Հնա, մայր իմ . . .

( Հայկանոյշիդ քով ) Հայկանոյշիդ . . .

ՆՈՒԱՐԴ

( Աշ-ընելը շրա բին պաշտելով )

Ուր էի . . . ի՞նչ եղայ . . .

ՀԱՅԿԱՆՈՅՑ

Փանք Երկնից . . .

ՆՈՒԱՐԴ

Ինչն, Հայկանոյշ, դէմքըդ

Ինչն դեղնած կ'երեւնայ . . .

ՀԱՅԿԱՆՈՅՑ

Ով չեր գեղներ, ո՞ մայր իմ . . .

Ով կրնար շխարսափիլ . . .

ՆՈՒԱՐԴ

Ա՛չ, վայ ալ ինձիւըս . . .

Զի իմ Արաս կորուսի . . .

Հայկանոյշ իմ, քու հայրըդ

Ալ չիդառնար, չէ, մեղի . . .

ՀԱՅԿԱՆՈՅԸ

Քաղցրիկ մայր իմ, հեռացներ  
Քենէ խորհուրդներ տրիսաւր:

ՆՈՒԱՐԴ

Այն, տեսայ ես զինքը,  
Դէպ ՚ի երկինք կը թռչեր . . .  
Ո՛հ, ի՞նչ լոյս անմատչելի  
Որ զայն ինէ կը ծածկեր . . .  
Լուսապայծառ էակներ  
Զինքը առած գիրկերնին  
Արագ արագ ընթացքով  
Ցերկինքս կը չուեին . . .  
“Զիս ալ հետրդ, իմըս Արայ”  
Արտասուելով կ'աղերսէի . . .  
“Զիս ալ հետրդ, ո՛հ, զիս ալ տամ”  
Անմըսիթար կը դոչէի . . .  
Բայց ան միայն լոկ նայուածք մը  
Նետեց առ իս, անհետացաւ . . .  
Ո՛հ, այն կետին արեան գետ մը  
Իմ խեղճ սրտիս մեջէն անցաւ . . .

Արդ՝ Հայկանոյշ,  
Կրնան յուսալ,  
Հայրբոդ տեսնել  
Մերքով դարձեալ:

ՀԱՅԿԱՆՈՅԸ

Մայր իմ, մայր իմ, շատ անգամ  
Սրախն դառըն խորհուրդը  
կը խանդարէ մեր մարին  
Երեւակայութիւնը . . .

Անանկ չէ մի . . .

ՀԱՅԿԱՆՈՅԸ ԵԿ ՆՈՒԱՐԴ

Լաւագոյն է մեզ համար

Յանձնել Երկնից մեր անձը ,  
Եւ աղօթիւք անգաղաք  
Խնդրել առ մեզ իւր սէրը :  
Մեր բոլոր էութիւնը  
Միայն Երկնից ձեռքըն է .  
Ընդունայն է մեր ձիգը ,  
Ի՞նչ որ հաճի , զայն կընէ . . .

( Հարի-բայետ ՏԸ կը մտնէ )

### ՏԵՍԱՐԱՆ Գ .

ԱՌՋՏՆՆԵՐԸ ԵՒ ՀԱՐԻՌԱՊԵՏ

ՀԱՐԻՌԻ ԲԱՊԵՏ  
ԿԵՐԵՎԵՔ , Իշխանուհի . . .

ՆՈՒԱՐԴ

Ի՞նչ լուր բանակեն . . .

ՀԱՐԻՌԻ ԲԱՊԵՏ

ՃՃմարիսը պարտիմ խօսիլ . . .

Շամիրամայ բանակը

Ըզմեզ արդէն յաղթած է . . .

Շատ Հայկաղանց դիակը

Արիւնաներկ փոռած է . . .

ՆՈՒԱՐԴ

Երկինք . . . աւազ . . .

ՀԱՅԿԱՆՈՅՑ

Ո՛հ , մայր իմ . . .

ՆՈՒԱՐԴ

Հայկաղունդ , դիտես միթէ . . .

Կ'աղաջեմ , ինձ իմացնը ,

Թէ իմ որդեական ուր է . . .

Կոկ ձեր իշխանէն ի՞նչ լուր . . .

ՀԱՅԻՒԹԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Չեմ դիտեր . . . իշխանուհի . . .

ՆՈՒՄՐԴԱՅՑ

Ո՛հ, զաւակս . . . ամուսինս . . .

ԱՃապարենք . . .

Դաշտը երթանք . . .

(Արդասուելով իւծածիւ բեմը էր յեւացը մէջ)

ՀԱՅԿԱՆՈՅՑ

Այս է միթէ առաքինի . . .

Սրտից վերջին բաժինը . . .

(Կ'ինայ ճօռը իւ-ըծախն մըայ )

## ԳԵՐՋ ԵՐԵՐԾ ԱՐԱՐՈՒԱՃՈՅՆ

Հայութական քանակ մասնաւ

Հայութական առ այս մասնաւ

ՏԱՐՅՈՒ

Հայութական քանակ առ այս մասնաւ

Հայութական առ այս մասնաւ

Հայութական առ այս մասնաւ

# ԵՐԱՐՈՒՅԾ ԶՈՐԾՈՒԴ

## ՏԵՍԱՐԱՆ Ա.

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՏԸ. ԱՄԵՆ ԿՈՎՄ ԱՐԿԱՆԱՆԵՐԻ ԴԻՎԱՆԵՐ. ՕՇ ՍԱՄՏԻ  
ԱՄՊՈՏ. ԲՈԼՈՐ ԿՈՎՄԸ ԻՈՐ ԽԵԱՄ ՊԱՏԵՆ.

## ԱՐԱՅ ԵՒ ԿԱՐԴՈՍ

### ԿԱՐԴՈՍ

(ՃԱԿԱՆ ՎՐԱՅ, և իւր հայրը գիշել առաջ )  
ՀԱՄԳՐ ԻՄ . . .

## ԱՐԱՅ

(ՑԱՐ-ԵԼՎ) ՈՒՐ ԻՄ . . .

### ԿԱՐԴՈՍ

ԻՄ ԳՐԱԼԻ ՄԵՂ, ՔԱՂՋՐԲԻԼ ՀԱՅՐ ԻՄ . . .  
ՔՈՒ ԿԱՐԴՈՍԻԴ ՔԱՂԿԱՋՐ ՄԵՂ . . .

## ԱՐԱՅ

ՈՇ, ՄՐԴԵԱԼ ԻՄ ՍԻՐԵԼԻ . . .  
ՄԻՒԱՅՆ ԴԱ. մնացած ԵՍ ԲՆԻԾԻ օԳՆԵԼՈՒ . . .  
ՈՒՐ ԵՆ ԻՄ ՀԱւատարիմներս . . .  
ՈՒՐ ԵՆ ԻՄ ՔԱԶ զինւորներս . . .

### ԿԱՐԴՈՍ

ՄԻՒԱՅՆ՝ անոնց արխւնաներկ  
Դիակները կը տեսնուին,  
ՀԱՄԳՐ ԻՄ . . .

## ԱՐԱՅ

ՈՇ, ԿԱՐԴՈՍ, այդ ՀԱՅՐ անունը  
Զիս նոր հոգւով կը լեցընէ . . .  
Բայց հինաւուրց դահիճ ՍՐԱՀԸ

Աւ իմ կեանիքըս պիտի կըորէ . . .  
Օրհնեալ ըլլան դու , որդեակ իմ . . .  
Աստուած՝ տեսնելով քու հաւատարիմ սիրտդ ,  
Զքեղ անթիւ շնորհօք լեցընէ . . .  
Մի ողբար իմ մահս , որդեակ . . .  
Անօդուտ է . . . մի ողբար , մի . . .  
Այն արիւնը՝ որ զիս կը զօրացընէր ,  
Եւ հիմա Հայրենեաց համար կը թափուի ,  
Կոյն արեամբը լեցուէ . . .  
Որդեակ իմ սիրելի ,  
Դու ալ իմ պատոյս արժանի եղիլ . . .  
Այս մահը զիս՝ անզատմելի  
Ռւրախութեամբ կը լեցընէ . . .  
Վեր վերցնոր զիս քիչ մը , որդեակ իմ . . .  
Տեսնեմ գոնէ անզամ մըն ալ  
Այն երկիրը՝ որ զիս ծնաւ . . .  
Այն երկիրը՝ որուն համար  
Մահուան ժանեաց կը զոհուիմ . . .  
Ո՛ երկիր Հայոց , իշխանդ մի ողբար . . .  
Արային համար սուգը մի մաներ . . .  
Ռւնիս անոր տեղ՝ նոյն արեամբ լցուած ,  
Կոյն սիրտը կրող արի Կարդոս մը . . .  
Կարդնս , որդեակ իմ , խոստացիր ինձի ,  
Քանի որ լսելու կարողութիւնը ունիմ . . .  
Թէ քու Հայրենիքըդ պաշտպանես պիտի . . .  
Երդում ըրէ , թէ դու  
Կեանիքէդ աւելի զԱյն պիտի սիրես . . .  
Երդում ըրէ , թէ դու  
Անբիծ , անարատ զԱյն պիտի պահես . . .  
Երդում ըրէ , թէ դու  
Անվախ՝ թշնամեաց հետ պիտի կռուիս . . .  
Երդում ըրէ , թէ դու  
Հայրենեացդ սիրոյն զոհ պիտի ըլլաս . . .

ԿԱՐԴՈՍ

Հայր իմ, հայր իմ սիրելի . . .  
Զաւակըդ լաւ կը ճանչնաս . . .  
Այս, կ'երդնում պատռոս վըրայ,  
Կ'երդնում Երկնից անուամբը,  
Թէ Հայրենիքս պաշտպանելով՝  
Պիտի վրձեմ վերջին շունչը . . .  
Այս, կ'երդնում ես հոս այսօք  
Այս սոսկալի վայրենիս մէջ . . .  
Թէ ամեն բանէն աւելի՝  
Հայրենիքս պիտի սիրեմ . . .  
Սիրուս, հոգիս և արիւնըս,  
Միտքս, ուղեղըս և կամքըս,  
Ամեն բան է Հայրենեացըս . . .  
Քու արեամբըդ պիտի լեցուիմ,  
Քու հոգւովդ պիտի պաշտպանեմ  
Հայրենիքս թշնամեաց դէմ . . .

ԱՐԱՅ

Բաւ է, առաքինի որդիս,  
Բաւ է, ո՛ իմ ուրախութիւնս . . .  
Երանելքեզ, Ե՛րկիր Հայոց,  
Զի դու ունիս իմ զաւակըս . . .  
Որդեակ իմ, ինձ մըտիկ ըրե՛ . . .  
Զի իմ կեանքըս ալ շատ կարծէ . . .  
Ըսէ՛ Կուարդին, թէ ես զինքը  
Մինչեւ ցըմահ սիրեցի . . .  
Ըսէ՛, թէ ես չ'եմ զզջացած  
Բընաւին այս սիրոյն համար . . .  
Թէ և այս սէրն եղաւ սպառձառ  
Իմ գերեզման իջնալուս . . .  
Ո՛չ, զաւակըս, զիս վեր վերցնըր . . .  
Հաղիւ շունչըս կրնամ առնել . . .

Ո՞հ, կուլսն դու . . . չ'ե, դադրեցուր  
Արտասուբըդ . . . մի խոցեր զիս . . .

ԿԱՐԴՈՍ

Հայր իմ. . .

ԱՐԱՅ

Ո՞հ, այդ անոյշ տիսպոսը  
Ըուտ պիտի կորսունցունեմ . . .

Կը նուաղիմ, որդեակ իմ. . .

Հազիւ ըզբեզ կը տեսնեմ. . .

Մահը տիրել ըոկրսաւ . . .

Անզգայութիւն զիս պատեց . . .

Ո՞ւր ես, Կարդոս, Համբուրէ զիս . . .

Համբուրէ զիս վերջին անգամ. . .

(Կարդոս ծուելով իւ համբուրէ հօրը ճակապը : Այս մեջիս իուգոն Նուարը, Հայիանոյշ, Գոշպահականեր և շինորներ . զինորներուն յետքը մէյթի ջահ )

### ՏԵՍԱՐԱԿ Բ.

ԱՐԱՅ. ԿԱՐԴՈՍ. ՆՈՒԱՐԴ. ՀԱՅԿԱՆՈՅՑ.

ՊԱՇՏՕՆԱԿԱՆԵՐ. ԶԻՆՏՈՐՆԵՐ

ՆՈՒԱՐԴ

(Վաղելով իւ գրիւ շԱրայ)

Ո՞ անդութ Մահ, մի աճապարեր . . .

ՀԱՅԿԱՆՈՅՑ

(Վաղելով հօրը առջել ի՞նչոյ ծնկան վրայ)

Ո՞հ . . . Հայր իմ. . .

ԱՐԱՅ

(Աշ-ըները Բանալով)

Ա՞հ, Կարդոս . . .

Ո՞ իմ սիրոս առարկան . . .

Ուշ հասար . . .  
Բայց նար հոգւով զիս լեցուցիր . . .  
Զիս վեր վերցուցէք քիչ մը ,  
Ու վերջին խօսքերս լսեցէք . . .  
Չեր փոյ ունեցած ուերըս  
Արդէն յայտնի է ձեզ . . .

(Աշ-ըները չե՞ս թէն պարագնելով  
և զօրաց դիմիները պեսնելով)

Ա՛հ , զաւակունիք չայաստանի . . .  
Այսպէս պիտի մեռնեիք . . .  
Եւ ասանկ արխւնաներկ  
Չորս դիս սլիտի դիլուելիք . . .  
Իմ կենացըս կորուստը  
Այնչափ դառըն չ'է ինձի . . .  
Որչափ այս զաւկըներուս  
Ողբալի տեսարանիք . . .  
Որդեակ իմ . . . Կարդոս ,  
Թող այս տեսարանը քու սիրադ շարժէ . . .  
Անոնց արեան վրեժը  
Հայրըդ քեզի կը յանձնէ . . .  
Քու երկիրդ քենէ կը ինդրէ . . .  
(Ճամփամ կը ճանէ . և յանիարձ պեսնելով Արայէ վէճակը  
Յեռուները երար կաղելով գլ-իւ կը ծուէ )

### ՏԵՍԱՐԱՆ ԳԵՐՁԻՒ

ԱՌՋԻՆՆԵՐԸ . ՇԱՄԻՐԱՄ . ՄԵՆՈՆ ԵԿ ԵՐԿՈՒ  
ՊԱՇՏՕՆԱԿԱԼՔ ՇԱՄԻՐԱՄԱՑ

### ԱՐԱՅ

Ո՛Վ Երկինք . . .  
Եկուր , Ճամփամէ . . .  
Տե՛ս քու անարդ կրիցդ արդասիրը ,  
Եւ ձանցցիր զքեզ . . .

ՀԱՄՒՐԱՄ

ԱՇ, իշխան, ներէ ինծի,  
թէ և չեմ արժան բընաւ :  
Ո՛ խորհուրդ սարսափելի ,  
Որ իմ մտքիս մեջ ծընաւ . . .  
Յանցանքըս լաւ կը ճանչնամ,  
Չեմ մոռնար ամենեւին .

Վատ սիրտըս եղաւ պատճառ  
Այս սոսկալի վայրկենին . . .  
Աստուածները թող պատճեն  
Ինծի պէս անօրէն մը .  
Յաւխուեան թող անխծեն  
Այսպիսի վատ դազան մը :  
Խոկ դու՝ վեհազունդ արի ,  
Կեղլովորդ մի խոցեր զիս . . .  
Ո՛ իշխան առաքինի ,  
Ողորմէ իմ խեղճ սրտիս . . .

ԱՐԵՑ

Ո՛ բարբարոս և անօրէն կին . . .  
Ո՛ նախատինք դու քու ազգիդ . . .  
Տես, ի՞նչ վիճակի մեջ ձգեցիր զիս . . .  
Տես անդամ մը սա արեանս կաթիլները ,  
Չ'է, չես զդար դուն . . . չես սարսափիր . . .  
Ա՛ռ ուրեմն, և փափաքդ անխծեալ  
Ասոնցմով թող յագենայ . . .  
Տես իմ սիրելի ընտանիքս ,  
Տես անոնց անմիսիթարութիւնը ,  
Տես անոնց եղիելի աչուըներուն  
Թափած դառըն արցունքները . . .  
Ճամողուած չես, թէ դու միայն  
Պատճառն ես այս տեսարանին . . .  
Արդ՝ քու կեանքդ ալ այսովիս  
Յաւալի կերպով վերջանայ . . .

Քու սիրելիներդ ալ  
Զըեղ այսպէս ողբան . . .

ՀԱՄԿՐԱՄ

Եղուկ ինձ . . .  
Ո՛հ , բաւական է ,  
Ալ մի շանթահար ըներ զիս . . .  
Կ'աղաչեմ , վերջին ներմանդ  
Զիս արժանի համարէ ,  
Եւ կենդանի բերնովոդ  
Ո՛ իշխան , ինձի յայտնէ :  
Որով գոնէ վշտացեալ  
Սիրորս քիչ մը սփոփուի .  
Որն որ միշտ սիրոի ողբայ ,  
Մինչեւ դերեզման դրուի :  
Երկնից Աստուածներն անդամ  
Կը ներեն յօժարութեամբ ,  
Երբ մեր յանցանացն համար՝  
Ներումն իը խնդրենիք զղջմամբ :  
Արդ՝ իշխան , ծնկան վըրայ  
Վերջին ներումդ իը խնդրեմ .  
Տես արտասուրս , և դըմա . . .  
Ո՛հ , ներէ ինձ , կ'աղաչեմ . . .

ՄԵՆՈՒ

(Մէկ կոշ) Այն աստիճանի  
Յափշտակուած է՝  
Որ վեհանձնութիւնը  
Կը կորսընցունէ :

ՆՈՒԱՐԴ

Ո՛ անգութ Շամիրամէ ,  
Ներումն ինչպէս կ'սպասես . . .  
Տես մեր դառըն վիճակը ,  
Որուն պատճառը դու ես . . .

ՀԱՅԿԱՆՈՅՑ

Տե՛ս, ո՞ ճիւաղ, Մահուան դուռը  
Հասած քաղցրիկ մեր հայրը . . .  
Քու պատճառաւըդ մեր պիտի  
Լալով անցնենք մեր կեանքը . . .

ԿԱՐԴՈՍ

Երբոր այսպէս մեր հօրմէն  
Զրկուելիս կը տեսնաս,  
Ի՞նչպէս ներումն դու իրմէն  
Առնել երբէք կը յուսաս . . .

ԱՐԵՑ

Գիտցիր նաև, Շանմիրամէ,  
Որ թէ և դու  
Զիս իմ կեանքէս զրկեցիր,  
Բայց ընաւ զիս չկաղթեցիր . . .  
Ինչու որ ընտանեացս գրկին մէջ  
Եւ ան ալ դիւցաղնական մահուամբ կը մեռնիմ . . .  
Թէ և բոլոր Հայաստան  
Պիտի ողբայ զիս անմիխթար . . .  
Բայց կարգոս իմ զաւակը  
Միսիթարէ պիտի զԱյն անշնչը . . .

ՇԱՄԻՐԱՄ

Անիծեալ ըլլայ այն օրը՝  
Երբոր ծնայ . . .  
Ո՞հ, անօրէն մըն եմ ես . . .

ԱՐԵՑ

Ալ հասաւ ժամը . . .  
Ո՞հ, կարողութիւնս կը նուազի . . .  
Ալ կը մարի կենացս ձրադը . . .  
Կուարդ . . . Հայկանոյշ . . .  
Հայկայ Աստածը պաշտպանէ ձեզի . . .  
Ո՞հ, մի արտասուեք . . .

Պառկեցուցէք զիս . . . .  
Գոցեցէք աշուրներս . . . .  
Մահուան սեւ քողը զիս կը ծածկէ . . .  
Սրբեցէք քրտինքներս . . . .  
Մի՛ վախնաք . . . սիրո առէք . . .  
Բոլոր աշխարհի սպասմեցէք իմ վախճանս .  
Ողջամբ մնա՛ , սիրելի ընտանիքս . . .  
Ողջամբ մնա՛ , սիրելիդ իմ Երկիր Հայոց . . .  
Ողջամբ մնա՛ . . . . . ( Կը Թռնի )

ԿԱՐԴԱ

Հայոց իմ . . .

Հայրի իմ . . . .

( Բարեկ Թէհանց ի՞իցնան ծնկան  
վրայ ու Երեսնին իւ ծածկէն )

四百九

## ՆՈՒԼԵՐ ԱՅԱԿ ԱՐԵՎԱԿԻ ԵՐԵՎԱՆ

Հետեւեալ նուերը՝ զորն որ Մաստային  
մէջ հրատարակելու պատիւն ունինք, յօրինուած ու  
խրկուած է առ մեղ այն Ազգասէր Երիտասարդէն՝  
որուն սրտէն արդէն դուրս բղխած է ապագրու-  
թեամբ ՚ի լոյս ընծայուած են ուրիշ հանձարալից գոր-  
ծեր. որոնք ալ նաև յայտնեցին մեր Ազգին ըրած յա-  
ռաջադիմութիւնը գրականութեան մասին մէջ:

Ես ալ իմ կողմանէս չ'եմ կընար անցնիլ առանց  
յիշելու այն Աշխատասէր Մեղուն՝ որն որ Ազգասի-  
րական ոգւով վառեալ և իր բոլոր զօրութեամբը աշ-  
խատելով՝ վերջապէս կարող եղաւ հաստատելու Ակ-  
ջադիւղի մէջ Հայկական թատրոն մը. որով իր աղգօ-  
գուտ փափաքին հասնելով՝ արժանացաւ նաևս այն  
փառաւոր ինյոյն ին որն որ միայն Ազգասէր սրտէրէն  
կը բղխի:

Յաւերժ կեցցէ՛ գիշիբթաշեան,

Եւ իւր ընկերքն Հայկացեան:

---

ՄԻԶԱԳԻԿԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՍԱՐԱԿԻՆ

ԵՐԿՐՈՐԴ ՏԵՐԱԿԱՆ ՎԵՐՋԻ ԳԻՇԵՐԻՆ

## ՄԱԶԹԱՆՔ ՎԵՐՋԱԲԱՆ

ՏԱ Պ. ՄԱՐՏԻՉ ՊԵՏՐՈՎԱՆԵԱՆ ԵԽ ԸՆԿԵՐԸ

---

Կըման աստեղ մ'որ աննըշան  
Երկնից վրայ ծագեցաւ,  
Ու բիբ մարդու զայն չըդիտած՝  
Ամսպը սրատեց վերացաւ:

Զէ՛, Հայկական Տեսարանին  
Երկրորդ տարուան գիշերն յետին  
Առանց զուարժ կեցցէի  
Զէ՛, ո՞ ընկերք, պէտք չէ սահի :

Ո՛չ, ձեղինչ փոյթ թէ վըհատիչ  
Անսիրտ՝ ոչ-Հայ հաղիներ  
Դառըն լեղի ձեր բաժակին  
Երբեմըն մէջն են խառներ :  
Այնչափ անգամ ծափահար ձեղ  
Այս ժողովուրդն ըլլայ յորդոր .  
Մի՛ վըհատիք — ու նորանոր  
Դառնաք փառաց յասպարէդ :

Հոս Հայկազունն եռանդոս ,  
Արտն Հայրենեաց սիրով լրցուած ,  
Գայ լրտել՝ աչքն արցունիքոս  
Յիշատակներն անցեալ փառաց .  
Ու մէկ արցունիք՝ մէկ հառաջանք  
Մ' հանէ թըշուառ այն աշխարհին  
Որ իւր որդւոցը փոխանակ  
Աւերակներ կ'առեսնաց չորս դին : —

Փափուկ ողորկ բացատրութեանց  
Հոս կրթելով սրտերնիս ,  
Օտար լեզուաց ցուրտ խառնուրդէն  
Գամմաղատենիք լեզունիս .  
Ու հարկ չ'ըլլայ՝ որ մուրացիկ  
Օտար երկրի ծաղիկներ ,  
Պղծեն զեղուն մեր նախնական  
Զոր խօսեցան այնչափ վեհեր :

Ձեղ օդնական շնորհեն երկինք

Որ ալ յաճախ ելլեն անձինք : —  
Ահա պատիւն առաջնութեան  
Ոչ ոք ձեղմէ կրնայ բառնալ,  
Բայց յարատե դիմանալն ալ  
Դուռն ըլլայ ձեղ անմահութեան :  
Դարձեալ բրուտոս մ' յորդոր ըլլայ  
Զոհել սիրոյն հայրենեաց

Մեր ամեն իղձքն, ու Սաւուզայ  
Մահեն սովորինք յարգել զԱսուած :  
Այնչափ անհուն դիւցազուններ  
Չեզմալ նորէն կենդանանան,  
Սիրոյ՝ փառաց վեհ կրկիախն  
Ըլլաք քարոզք ախոյեան : —  
Տեսնենք դարձեալ նոր Արշակներ  
Հարաբառութեամք պատժըւած,  
Ու միութեան ծաղիկներ  
Պատեն մեր Ազգն համատարած : —

Կեցչիք, ո՛վառ պատանեակք,  
Որ գեղեցիկ զուգութեան  
Եւ աղգօգուտ եռանդեան  
Եղաք հանուրց օրինակ :

Կեցցես և գու, որ անխոնջ  
Գու գիշերներդ զոհեցիր,  
Ու հայրենեաց գլխոյն փունջ  
՚Ն Ազգին հաճոյք նոր բերիր :

Ի՞նչ գեղեցիկ փոխարէն՝  
Քան արցունիքներն որ փախուկ  
Յովիաթանաց վշտերէն  
Այնչափ անդամ քաղեցիր :

Քու աղքատէր հոգւոյդ վխայ ,  
Կման եղիկելոյն Սիսակայ ,  
Ազատ երկնից մեջ մենք ալ  
Թափառեցանք սիրահալ :  
  
Մենք ալ տեսանք Երկիրն այն՝  
Այն յուսաժպիտն Հայաստան ,  
Որ կ'ըսպասէ Եռանդէդ՝  
Կոր նոր պատկեր վասփուկ սրտէդ :

Ուղիղ անհուն աշխատանք  
Գեղ կ'ըսպասեն — բայց անհուն  
Կաև երախտագիտութիւն  
Պիտի առնես մրցանակ :

Կըման աստեղ մ'որ աննըշան  
Երկնից վրրայ Երեւցաւ ,  
Ու բիբ մարդու ղայն չըդիտած՝  
Ամողը սրատեց վերացաւ . —  
Չէ , չես անցնիր — մաերիմ սրտեր  
Աստղին նորէն գալըստեան  
Ըսպասելով անհամբեր ,  
Վեցցէ , կըրկնեն , յաւիտեան ,  
Վեցցեն թատերքն Հայկական :

Ա . չ .

Մայդան Տէի Խաչ

— — — — —

## ԵՐԳ ԱԶԳԱՄԻՐԱԿԱՆ

ՈՒՍՈՒՄՆԱՐԱԱՑ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

Եղելք, այսօր մեկ սրտով  
Ուխտե՞նիք սիրել Ազգերնիս .

Անոր համար մեք սիրով  
Զոհե՞նիք մինչեւ անձերնիս :

Մեր պատիւը ,

Մեր սրտերը ,

Թող գրրաւէ մեր Ազգը :

Յաւերժ անդուլ մեք յիշե՞նիք

Մեր Կախնեաց վեհ գործերը .

Եւ կրթելու ջանք ընե՞նիք

Անոց հոգին մեր մեջը :

Մեր պատիւը ,

Մեր սրտերը ,

Թող գրրաւէ մեր Ազգը :

Զոհե՞նիք ամեն բարիքներ

Ազգային բարեաց համար .

Չիծուլանանիք , եղբայրներ ,

Այլ աշխատի՞նիք անդադար :

Մեր պատիւը ,

Մեր սրտերը ,

Զոհուին մեր Ազգին համար :

Ո՞հ , թէ ես կարենայի

Զոհել կենացս իմ օրեր

Ազգիս համար սիրելի ,

Որ զիս յիւր ծոցն է կրթեր :

Թող ես հոգւով ,


Բոլսր սրտով ,

Զինքը սիրեմ եռանդով :

## ՈՒՍՈՒՄՆԱԿԱՇԽԱՔԵԱՆ ՕԳՈՒՏԸ

Ամենազօրաւոր ապացոյցներով հաստատուած է, որ մարդս լուսաւութեան և քաղաքականութեան ասպարեզին մեջ գիւրաթեամբ յառաջ երթալու համար՝ ուսումնականութեան գիմելու է. վասն զի ուսումնականութիւնը՝ ինչպէս որ հաստատուած է, այնպիսի որոնչելի կերպով կընդարձակէ մարդու խնացական կարողութիւնը՝ որով շատ դիւրութեամբ և աղասութեամբ կրնայ մէկը գործածել իր մտաց տրամարանական կարպութիւնը և և. յստակ կերպով կրնայ իր երեւակայութեան առջևը ըերեւան ամեն միջոցները՝ որոնցմավ կրնայ թէ զինքը ըստ պատշաճի կառավարել, և թէ իր ընկերներուն ոգտակար ըլլու, և անցընել իր կազմառե կեանքը առելի քիչ ազերջանելութեամբ. և ան աղ Աստուծոյ կամոցը և մարդկային սպարտականութեանց համեմատ:

Յայտնի է որ լեզուագիտութիւնը խիստ օգտակար է ու և իցէ մէկու մը. բայց ի՞նչ իրողութեանց մէջ, չէ՞ որ կամ շահու և. կամ Աշխարհիս բազմաթիւ աղջաց և. անոնց պատմութեանց վրայ տեղեկութիւն ունենալու. առնեք չ' մի լեզուագիտութեան օգուտները. բայց ուսումնականութեան օգուտները անսահման են: Շշմորիս ուսումնականութիւնը մարդուս դէկն ե. ուսումնականութիւնը՝ անցեալ գիտուածներուն վրայօք ամենանուրը. հայեցազութեան և. անոնց վրայ անսխալ գատման զարմանալի կարողութիւնը՝ ուսումնականութիւնը մեզ կրնայ ընծայել. բայց ոչ լեզուագիտութիւնը. ներկային պարագաներէն և. ընթացքէն ուսումնականութիւնը զապաւնին ներկայի կը փոխէ. բայց ոչ լեզուագիտութիւնը. վերջապէս ուսումնականութիւնը կը հասցընէ զմարդս աղատ և. անսխալ տրամարանութեան և. նուրբ հայեցողութեան, և. գատողութեան քաղցր և. կենսատու սահմանին. և. երանին այն մարդուն՝ որ գէթ իր կենաց մէջ օր մը կրնայ գանու իւ հոն: Վեղուագիտութիւնը կրնայ զօրաւոր միջոց մը ըլլալ ուսումնականութեան մէջ յառաջացրնելու զմարդս. զօրն որ և. ոչ մէկը կրնայ ուրանալ ամենին:



## ՏԱԿԱՅԻ ՏՄՈՒՆՔ

1. Առողջ կուտանքների որ և իցէ հրատարակությունը առաջանձներ՝ բայց ոչ առանց ստորագրութեամբ, թեշաւ որ հեղինակին պրոադներեն 'ի զատ' որ և իցէ յօդուած մը շեղինի հրատարակութեամբ առանց ստորագրութեամբ :

2. Այսօց ոկրթականութեամբ ստորագրեալ յօդուած մերը չեն ընդունուիր :

3. Աւզող կրթոյ որ և իցէ յօդուած մը խորին իր ստորագրութեամբը, և նոյն ժամանակը՝ թէ որ ուղեւ միան սկզբնակառութեամբ կամ առաջնաշատով իր հրատարակութեամբ :

4. Չեռագիրները թէ հրատարակութեամբ, և թէ չի հրատարակութեամբ, ևու չեն արուիր :

5. Հեղինակին ուղղուած որ և իցէ 'համակ' Ակրաներ Վարդապետն յարգոյ Պ. Յարութիւնին պրատուենք իրինեւը է :

6. Ըստ անորոշման ամենը անդամ մը իր հրատարակութեամբ 48 երեսէ բաղկացնեալ :

## ԳԻՒ ԲՆԿԵՄԱԳՐՈՒԹԵԱՆ

Տարեկան զինն է Խանիսիկ 100 զահեկան Օմանեան :  
Ամ 3 մէկ տեսարակին զինը 10 " " "  
Դաւրս երթագիր տետրակիտրան ճամփառն ծախը տանգին վրայ է :

## ՍՏՈՐԵԳՐՈՒԹԵԱՆ ՏԵՂԵՐԸ

Կ. ՊՈՒՅ. Զինիլ խանը. Մուսայիշ Մասկաց պրակենակը :  
Պէրճան. Սարգարեան յարգոյ Պ. Յարութիւնին պրատուենք  
Կասպիւզ. Ընթերակիրաց ընկերութեան թան գարսնը :

ԶՄԻՒԹՆԵԱ. Արշակունյաց Արաքաբեան պրակենակը :

ՀԱՅ. Մեծարդոյ Քիւրքեան Սահմանօք Յավանինէս  
Ազային վաճառասունը :

ԸԿԱ. Ժրկաւլեան Կիւրքա Ազային ձեռքով :







P. U.

Nº 5633